

ԱՂԵՔՍԱՆԴՐ Բ ԻՆՔՆԱԿԱՆ ԱՌԻՍՍՅՑ

Աղեքսանդր Բ Նիքոլայեվիչ, Ռուսաց կայսրն, ծնաւ յամին 1818 ՚ի 29 ապրիլ: Իրեն հայրն Նիկողայոս, այն ժամանակ պարզ մեծ դուքս էր, և գահէն հեռու կը գտնուէր իւր անդրաւնիկ եղբոր կոստանդնի պատճառաւ: Բայց կ'ըսուի թէ յետոյ ընտանեկան կարգադրութեամբ մը ինքն ժառանգ սահմանուեցաւ գահուն:

Հրահեցեալ իր մօրմէն Աղեքսանդրա Ֆէոտորովնա, քոյր փրեդերիկոսի Գ' արքային Բրուսիոյ: Մանկութեան առաջին դաստիարակն եղաւ զօրավարն Մէջլէր՝ ծագմամբ գերմանացի և կրօնիւք նորադանգ. իսկ իրեն կրթութիւնը լրացնողն եղաւ Ծուքովսի բանաստեղծն, որ վիպասանական դպրոցին և հին ռուսական կուսակցութեան կը վերաբերէր: Մակայն ամենէն աւելի իւր անխոնջ և խնամատ դաստիարակն եղաւ ինքն հայրն Նիկողայոս, — երկաթեայ ջարն, — որ կանուխ ջանաց զինքն յարմարցրնել վարչութեան իրեն օրինակովն, զինուորի ղգեստ կրեւտալով, և հրահանգիչ տասնապետի մը կատարութեամբ և փութով կրթութիւններու վարժեցընելով:

Յամին 1834 ՚ի 4 մայիսի, իշխանն, տասնուվեց տարեկան, չափահաս անուանեցաւ: Հրամանատար նիզակաւոր պահանորդաց, դմաւ խազախաց, առաջին համահարզ կայսեր. սակայն բռնի կը հակէր այն զինամարզութեանց և նշանազգեստից, զորս Նիկողայոս արքունեաց իշխանուհիներէն իսկ կը պահանջէր: Քերեա այս պատճառաւ առողջութիւնն խանդարեցաւ, և հրաման ընդունեցաւ Գերմանիա երթալու զբուսանաց և առողջութեան համար: Անընդհատ հանդէս մ'եղաւ այս ճամբորդութիւնս, յորում կեցաւ ժամանակ մը Հեսսէ — Տարմըատի արքունեաց քով. բարեկամացաւ Լու-

զովիկոս Բ մեծ դքսին հետ, որոյ դուստրն զՄարիամ կին առաւ յամին 1841:

Սկսեալ 1856 թուականէն Ֆինլանտիոյ համալսարանին դիւանապետի անունն ունէր. և իր ամուսնութենէն վերջը բոլոր ոգուով ջանաց Ֆինլանտացոց սիրելի ըլլալ և անկախութեան ոգինին մայրել առ Ռուսաստան չահելով սրտերնին: Հիմնեց Ֆինլանտական լեզուի և գրականութեան աթոռ մը. իր պաշտպանութեան ներքեւ առաւ երկրին սկազմիայն և գրականական ընկերութիւնը, և իւր գրամովն օգնեց հեռաւոր հնախուզութեանց զիտնական ֆինլանտացոց Սինիուսի, վալչուի և Գասդէնի: Վարեց նաև Տէրութեան զինուորական դպրոցաց տեսչութեան բարձր պաշտօնը, յորում արժանացաւ կայսեր գովեստից որ շնորհակալ եղաւ իրեն զպատանիս «Ճշմարիտ ռուս ոգուով հրահանգեւուն համար»:

Յամին 1850 ծայրէ ծայր քաղեց հարաւային Ռուսաստան, և կատարեց իրեն երկու ամսուան ճամբորդութիւնն կովկասու Չերքէզաց գէմ փօքրիկ ճակատամարտով մը:

Եր կարծուի թէ առանց ցաւի և առանց անհանգստութեան չէր տեսներ Նիկողայոս կայսեր զրգոմունքն Երուպայի գէմ, և թէ ընտանեկան ներքին խորհրդոց մէջ կը պարսուէր Արևելեան պատերազմն: Մարտի 25 յամին 1855 հօրը մահուամբն գահը բարձրացաւ ժառանգելու այնպիսի վիճակ մը որուն կամակից չէր, սակայն հաստատամտութեամբ շարունակեց պատերազմը, ջանալով միանգամայն խաղաղութիւնը վերահաստատելու. «Կերդնում, բաւ գահ ելած ժամանակ, հաւատարիմ մնալ հօրս ամենայն զգացմանց և յարատեւել այն քաղաքական

սկզբանց մէջ որոնք իրեն կանոն եղանք : Նոյնը հաստատեց նաև հրովարտակով մը առ Ինքնակալութիւնն, որ միանգամայն թէ հատուցում մ' էր պատերազմի կուսակցաց, և թէ իբրև յարգանք մը հին ազգային զգացմանց. սակայն հայրենական աւանդութեանց հաստարիմ մնալով հանդերձ կարծես անկեղծ փափաք մը կը զգար Աղեքսանդր արիւնահեղ կուսոյն առիթքը վերջացնել : Երբ Ռուսաց համար Ղարսայ առուան Սեկաստորդի կորստեան փոխարէն մը համարուեցաւ, ընդունեցաւ խաղաղութեան առաջարկեալ պայմանները. զրկեց իր լիազօր պաշտօնեաները 'ի Բարիզ, և ծանոյց որ իր իշխանութեան ամենայն ջանքը պիտի գործադրէ ներքին գործոց համար :

Խաղաղութիւնը կը դուրս ելն վերջը, ինքն որ Նիկողայոս կայսեր բոլոր պաշտօնեաները իրենց գործոց մէջ պահէր էր, Նէսէյրոտ կոմսին հրաժարականը ընդունեցաւ, և անոր տեղը կանչեց զՆիզաբով : Միտքը դրաւ վերանորոգել Տէրութեան ելուստարք ջանալով (գժժաղդաբար առանց յայտնելու) յինովն ինքներու կամ պաշտօնաստեարց զեղծմունքն բառնալ, որ թերևս Ռուսիոյ կայսրութեան մեծագոյն վէրքն է :

Աղեքսանդր իր բարեկարգութեան փափաքներուն մէջ մեծ փոյթ տարաւ հասարակաց կրթութեան : Վճռով մը յամին 1855 հոկտեմբերի 23ին վերջուցուց ամենայն խտուրտիւն որով չափաւորեալ էր առև համալսարանաց աշակերտներուն թիւը : Նիկողայոս կայսրն որոշեց էր յամին 1849, որ Բեդրպուրկի Աղեքսանդրեան իկէսնին և իրաւաբիտութեան դպրոցին ուսուցիչներն բանակին բարձրագոյն սպաներէն ընտրուին : Աղեքսանդր յամին 1856 'ի 25 փետրուարի բոլորովին հակառակ հրաման մը հանեց. և կը փափաքիմ, ըսաւ, որ ասկէ վերջը զինուորականք քաղաքական գործոց մէջ այդպիսի պաշտօններու չանուանուին : Բեդրպուրկի համալսարանին մէջ արևելեան լեզուաց դասախօսութիւն մ'ալ

հաստատուեցաւ յ8 սեպտեմբերի յամին 1855. և յաջորդ տարւոյն մայիսի վերջը հրատարակեալ վճռով մը զայն ուղղակի իր հսկողութեան ներքև կ'առնէր :

Իր քաղցրութեան և չափաւորութեան համբար յուսացուց զլեհաստան : Մայիսի 27ին (1856) ուքսազէ մը հրաման կու տար 1830—31ին պանդխտանելոց դառնալ իրենց հայրենիքը : Բայց այս ամենաչափաւոր ներուամ միայն անոնց համար էր որոնք զղլումնին յայտնէին, և ոչ իսկ գրաւեալ ստացուածքնին պիտի կարենային ստանալ Աւելի խաղաղասիրական կերպարանք, Աղեքսանդր իր հօրմէն նուազ յարեալ չէր Տէրութեան միութեան գաղափարին : « Նախ և առաջ, կ'ըսէր ինքն, ոչ ևս ցնորք. որոնք որ շարունակեն ցնորիք սնանիլ, գիտեմ զանոնք իրենց պարտուցը մէջ պահել Ֆինլանտիա և լեհաստան Տէրութեան ուրիշ գաւառներուն պէս ինձի սիրելի են. բայց նոյն իսկ լեհաց բարոյն համար, հարկ է որ իրենք միշտ միացեալ ըլլան Ռուսիոյ ինքնակալաց մեծ գերդաստանին : Կ'ուզեմ աւելի վարձատրել քան պատուհասել, այլ ըստ հարկին պիտի գիտնամ պատժել, և պիտի պատժեմ » :

Քիչ առնենք լեհաստան մեծ տագնապ պիտի պատճառէր Աղեքսանդր կայսեր, թէ ներքսպպէս և թէ եւրոպայի հետ ունեցած վերաբերութեան նկատմամբ : Իր շնորհած ազատութիւնքն չէին գոհացուցած ազգային ոգին : Յամին 1861 մարտի վերջը շնորհեց լեհաստանի կրթութեան բարեկարգութիւնը, հիմնելով բարձրագոյն ուսմանց նոր դպրոցներ, խորհրդարան մը պատուաւոր եկեղեցականներէ և գլխաւոր քաղաքացիներէ կազմեալ, ընտրական ժողովներ գաւառաց և վիճակաց մէջ, նոյնպէս ընտրական ոստիկանութիւններ գլխաւոր քաղաքաց մէջ : Չանազան խուլութիւններ սուք ելան, որոնք խստիւ ընկճեցան. սակայն 1862 տարւոյն վերջը լեհաստանի ապստամբութիւնը ընդհա-



ԱՂԵՔՍԱՆԴՐ Բ, Ինքնակալ Ռուսաց (ազանեայ յ13 Մարտի 1881):

* * *

նուր եղաւ : Գաղանի ապստամբական վարչութիւն մը անոր գործերը կը մղէր : Երկարատե եղաւ պատերազմն , և բուրբ Եւրոպայի վրայ զըթուլեան զգացում մը պատճառեց . և շատ երկիրներ , ինչպէս 'ի Գաղղիա , յԱնգղիա , յիտալիա շարունակ սիրելութեան նշաններ տեսնուեցան :

Աղեքսանդր փութաց խտիւ նուաճելու , անդթանալու չափ : Գոռողութեամբ մերժել տուաւ կորչաբովի (նոյ . 1864) Եւրոպայի միջամտութիւնը Լեհաստանի գործոց մէջ , և միտքը դրաւ առանձին ընկճել զապստամբութիւնը : Իրաւցընէ ընկճեց զայն , այլ գնով կոտորածաց , 'ի Սիպերիա աքսորելով և արտաքսելով 'ի Հայրենեաց : Երկար և անգութ պատերազմին ժամանակ ունեցաւ սակայն և զթութեան վայրկեաններ , ինչպէս երբ շորհէց (յունիս 1864) օտար երկիր գաղթեալ Լեհաց իրենց հայրենիքը դառնալ , միայն թէ մեծ ոճիրներ գործած չըլլային . և յայորդ տարին իշխանութիւն տուաւ բարեկարգելու հասարակաց կրթութիւնը և ազգային լեզուն , և փոփոխեց պատժական օրինամատեանը , մեղմացընելով պատիժները և ջնջելով մարմնաւոր տանջանքները :

Սակայն յետոյ բռնաւորութեան դարձաւ . նախ Լեհաց արգիլեց շտառաւ կալուածներ , դիւրացընելով միւս կողմանէ Ռուսաց գրաւեալ ընչից ստացումը : Յետոյ հրամայեց որ ամենայն հասարակաց արարք ուստերէն կատարուին . զարձեալ՝ ազնուականութեան հասուց այն ամեն ոուս քաղաքայիքը որոնք որ Լեհաց անշարժ ստացուածքը կը դնէին , նոյնպէս վերջուց ազգային վերջին յիշատակարանը՝ Լեհաստանի հին թագաւորութեան պետական խորհրդարանը : վերջապէս յամին 1868 ապրիլի մէջ վճռեց պաշտօնապէս Լեհաստանի թագաւորութեան բարձումը :

Ստոյգ է այս թէ իրեն առ Լեհաստան ցուցած ընթացքը իր թագաւորութեան սեպդոյն էլը կը կաղմէ :

Սակայն ասոր քով Աղեքսանդր թութագաւորութեան մէջ փառաւոր էջ մ'ալ կայ , գերեաց ազատութիւնն , բնկերական այս մեծ կերպարանափոխութեան վերաբերեալ հրովարտակը հանուեցաւ փետրուարի 19ն (մարտ 3) 1861 : Որոշուեցաւ երկար և հանդիսաւոր զումարմամբ կայսերական ժողովն ըստ յայտնի կամաց Աղեքսանդրի և ընդդէմ՝ իրեն զլիսաւոր խորհրդականաց : Այս որոշմամբ՝ տեարք իրենց իրաւունքը կը պահէին երկրին վրայ , այլ կը թողուին մոռմիք . ներսն կամ գեղացւոց 'ի մշտնջնաւոր վայելումն իրենց բնակած տեղը մաս մ'ալ երկիր , օրինաց սահմանածին համեմատ : Պիտի կարենային ազատօրէն բանեցընել կալուածնին և երկիրներ դնել իրենց տեարց հրամանովը և անկախ տէր պիտի ըլլային : Յամին 1874 եօթը միլիոնէն աւելի կը հաշուէին ազատ և երկրատէր եղած գեղացիք :

Եւ այսպէս վերցուեցաւ հողային ծառայութիւնն , որով ոչ միայն երկիրներն , այլ և զանոնք մշակող անձինքն իսկ տեարց ստացուածքն էին . ուստի գեղացին բանի մը տէր չէր , և չէր կըրնար որոշեալ երկրէն հեռանալ առանց տիրոջ հրամանին կամ ծախելուն : Աղեքսանդր Բ այս իր վեհանձն գործոյն համար Ազատարար Չար անունը ժառանգեց :

Աղեքսանդրի արտաքին քաղաքադիտութիւնն ընդհանրապէս պակաս չեղաւ 'ի հաստատամտութենէ և ճարտարութենէ : « Խաղաղութիւն ըլլալէ վերջը , կ'ըսէր կորչաբով , Ռուսաստան խոժոռումն չցույրներ , այլ կ'ամփոփուի » : Բարիգու դաշանց իրեն տարածայն կէտերուն մէջ Աղեքսանդր կայսեր Տէրութիւնն խոհեմ՝ շարժեցաւ : Անգղիոյ և Աւստրիոյ նկատմամբ գոռոց , սակայն առ Գաղղիա մեծ հակամիտութիւն մը ցուցուց : Իր թագաւորութեան հանդէսներուն ժամանակ

'ի Մոսկուա (7 սեպտ. 1856) յայտնուեցաւ իրեն համակցութիւնն ընդ Կարոէննի Գ և յաջորդ. տարին Շքուդ-կարգի քաղաքաժողովն (սեպտ. 1857) աւելի սերտ մտերմութեան մը կարծես գրաւ մեղաւ: Յամին 1859 Գաղղիոյ և Աւստրիոյ պատերազմին մէջ իրեն չէզոքութիւնն օգնեց առանձնացընելու գվերլին աշխարհս մնացած Գերմանիայէն: Քիչ վերջը ստիպուեցաւ Աղեքսանդր ճանչնալու իտալիոյ թագաւորութիւնը (10 յուլիս 1862): Սակայն 1859 տարւոյն վերջը Պրեսպուիոյ արքայաժողովը ներկայութեամբ Բրուսիոյ թագաւորին (23 օգոստ.) Բեդրպուրկի և Պեռլինոս արքունեաց մերձաւորութիւն մեղեր էր: Յամին 1863 Աւստրիոյ բռնած ընթացքը քաղաքաժողի մը նկատմամբ Գաղղիոյ և Անգղիոյ համախառնութեամբ զինքը աւերի հեռացուց Ռուսաստանէն, այլ ոչ բոլորովին՝ հասարակաց շահու խընդրոց մէջ:

Կայսրն միշտ ուշադիր եղաւ եւրոպական գործոց: Երբ 1866ն վերջը Գերմանիոյ զիպուածոց վրայ և բոլոր Եւրոպայի անհանդարտութեան մէջ հրամայեց Աղեքսանդր բանակը ոտք հանել, մեծ մտածութեան նիւթ եղաւ այս: Սակայն Ռուսաստանի զինուորական ճիգն և զօրութիւնն միայն դէպ 'ի կեդրոնական Ասիա և Արևելեց ծայրն գիմեց: Այս վերջին ամաց զլխաւոր պատերազմն եղաւ Թուրքաստանի հետ Պուխարայի խանին գէմ(նոյեմ. 1866): Յետ 18ամիսդիմադրելու՝ յաղթուեցաւ Էմիրն, բանակն ցրուեցաւ կամ ջնջուեցաւ, և Սմիզանտ քաղաքն Չարին գորաց ձեռքն ինկաւ (յուլիս 1868): Աֆղանիստանի մէջ Ռուսաստան Անգղիոյ համար վտանգաւոր դրացի և գորաւոր ախոյեան մեղաւ: Միւս կողմանէ կայսրն կը չափաւորէր իրեն ընդարձակ աշխարհին սահմանները, Միացեալ — Նահանգաց ծախելով զուսական Ամբրիկա 35 միլիոնի (մարտ 1867): Եւրոպական զիպուածոց մէջ Աղեքսանդր մասնաւոր ուշադրութեան ա-

ռած էր կրետէ կղզւոյն ապստամբութիւնը Թուրքիոյ դէմ: Ինքն զօրաւոր քայլեր ըրաւ առ Պետութիւնս Եւրոպիոյ 'ի նպատակ Գանտիւացոց: Քիչ վերջը ռուս նաւատորմին կ'առնէր և 'ի Յունաստան կը տանէր Օմար փաշա, յէն հայածեալ և ծովագերեայ անձաներու մէջ ապաւինեալ ապստամբները (յուլ. 1867), մինչ Եւրոպական Տէրութիւնը Ռուսիոյ առաջնորդութեամբ այս անհաւասար և արիւննուշտ պատերազմիս մէջ անպաշտպան կը թողուին զԹուրքիա:

Յամին 1868 զանազան քաղաքագիտական ժողովը Աղեքսանդրի Բ անունը կը կրեն, որոնց նպատակն էր՝ եւրոպական պատերազմներէն ջնջել պայթիոց ուժաց գործածութիւնը:

Ռուսիոյ այս ժամանակիս ներքին զիպուածոց մէջ պէտք է նշանակենք Չարին ջանքն ածեցընելու համար Եկեղեցւոյ իշխանութիւնն՝ որոյ գլուխն ինքն է: Այգրիլի մէջ (1867) կը հրամայէր որ խառն ամուսնութիւնէ ծնեալ ամենայն որդիք յոյն ռուս կրօնքին մէջ մեծնան. կը ջնջէր կամենեցի ուղղափառ թեմն և կ'արգելուր Ռուսիոյ ուղղափառ եպիսկոպոսաց հազորդականութիւն չունենալ Սրբազան գահուն հետ: Ուրիշ կողմանէ ուղղափառ մը (5 յուլ. 1869) կը վերցընէր եկեղեցական պաշտամանց ժառանգութիւնն և աշխարհիկ քահանայից որդւոց ազատութիւն կու տար Տէրութեան գործոց կամ ուրիշ ազաւ արուեստից մէջ մտնալ: Հանդերձ աղքատութեամբ և թշուառութեամբ, որոնց նշան էին նաև ստէպ հրդեհք, յայտնի յառաջադիմութիւն մը կը տեսնուէր Ռուսիոյ ժողովրդական կրթութեան մէջ: Ի 1868 տարւոյն վիճակագրութիւնը կը ցուցընեն որ զլխաւորապէս զինուորութիւնն բոլորովին անուսումն չէր: Կայսրն 1866էն 'ի վեր ցամաքային հեռագրի գիծ մը հաստատեր էր ընդ մէջ Բեդրպուրկի, Սիպերիոյ և հիւսիս. Հայաստանի, և երկաթուղեաց շինութեան կ'օգնէր:

Երկու դաւակցութիւնը գործուեցան Չարին դէմ, իրարմէ տարւոյ մը հետաւորութեամբ: Ապրիլի 16^ր տորճանակի հարուած մ'արձակեց իրեն վրայ Տիմիդրի Գորաքոսով: Քոմիսարոֆ դե. զեցին՝ որ արքայասպանին թեք խոտորեցոյց՝ ազնուականութեան հասաւ. դաւաճանն կախուեցաւ նոյեմբերի 16^ր ՚ի Սմոլէնսք: Երկրորդ դաւաճանութիւնն Բարիզ եղաւ, ուր գնացեր էր Աղեքսանդր՝ համախարհական Արուեստահանդիսին համար (՚ի 6 յունիսի 1867): ՚ի 1^րնչան, զորահանդէսէ մը դատանալու ժամանակ, Պէրէժովսի լեհացին ատրճանակ մ' իր կատրին վրայ պարպեց, ուր էին նաև մեծ դքսերն իրեն որդիքը և Նարոլէոն Գ. Գաղղիացի ձիաւորներէն մէկը ազատեց ըզկայարը: Ռեքազօրըը ցկեանս բռնի աշխատութեան դատապարտուեցաւ, մեղմացուցիչ պատճառներ ըլլալով իրեն ՚ի նպատակ:

Յամին 1870 Աղեքսանդր գիտցաւ օգտուիլ ժամանակին մեծամեծ գիպուածներէն, այլ առանց շատ դրժունէութիւն ցուցնելու: Աւելի Գուլիէլմոսի դաշնակից եղաւ, որուն միայն մէկ պարուանուն մը տուաւ առաջին կարգի ասպետի Ս. Գէորգայ (դեկտ. 1369): Գաղղիոյ և Քրուսիոյ պատերազմին մէջ չէզը կեցաւ. և հրատարակեց որ այդպէս կը մնար քանի որ Ռուսիոյ շահուն զնաօ չըլլար: Գաղղիոյ պարտութիւնէն կայսեր քաղաքում առաջին օգուտն եղաւ Բարիզու 1856^ր դաշանց վերաբնութիւնը Լոնտրայի քաղաքաժողովոյն մէջ, և այն պայմանաց բարձունք՝ որոնք իր ծովային զորութիւնը կը նուսաստացնէին:

Ռուսիոյ աշխարհակալութեան գլխաւոր նպատակն փորձով տեսնուեցաւ Արևելեան Ասիոյ կողմը: Կայսեր և իր որդեղոց ճանապարհորդութիւնն (հոկտ. 1974) ՚ի Կովկաս մինչև ՚ի Քիֆիզ յայտնի ըրաւ որ այս մեծ գաւառս խաղաղ էր: Անկէ վերջը Ռուսիոյ բովանդակ շանքն եղաւ Հնդկաստանի ճամբան ապահովցնել, ՚ի ձեռն դաշանց

և ըստ հարկին նաև պատերազմով. աւոր հետևանք են Քոլչաք պարոնին գիււանական առաքելութիւնն ՚ի Թուրքաստան, և յաջորդ արշաւանքն Բաուֆման զորավարին խոխանտի խանութեան վրայ (օգոստ. 1875) և այս երկրիս միացումը կայսրութեան հետ (փետր. 1876): Միանգամայն Աղեքսանդր կայսեր և Գուլիէլմոսի մէջ եղած բարեկամութիւնն կ'առաւելոր (փետր. և մայիս 1876). նոյն ժամանակ Արևելեան խնդիրն ստք ելաւ: Մէկ միջոց մը խօսք եղաւ Աղեքսանդրի հրաժարելուն և թագաւորութիւնը ջարելի անցնելուն, (մարտ. հոկտ. 1876). ըսուեցաւ որ կայսրն շարժած ըլլայ առ այդ իր անձնական խաղաղասէր կարծեաց համար. սակայն կայսեր ըսածներն և բռնած ընթացքն Սերպիացուց Թուրքիոյ դէմ՝ ապստամբութենէն պատճառեալ դիպուածոց առջև ՚ի Պալքանս սուտ հանեցին այն ձայները: Կայսրն կ'օգնէ Ապստամբելոց. յաղթուելով ասոնք՝ Աղեքսանդրի միջամտութիւնն աւելի սպառնալից եղաւ, մինչև որ ապրիլի 24^ր (1877) պատերազմ հրատարակեց Թուրքիոյ դէմ: և այն ժամանակ դարձաւ կայսրն իր մայրաքաղաքը Երբուր բանակն որոշակի յաղթութիւնը ստացաւ (դեկտ. 1877): Սակայն Ս. Ստեփանոսի դաշնադրութիւնն (փետր. 1878), որ բովանդակ դէին Թուրքիա Ռուսաց կամաց կը թողուր, մատնեց թէ՛ շատ շուտ կ'ուղէին օգտուիլ այսպէս ժամանակէ ՚ի վեր ակնկալեալ և այդպէս թանկագինոյ ըստացեալ յաղթութենէ մը: Խռովեցաւ Անդրիա և զինեցաւ մինչև ՚ի խորս Հնդկաստանի: Աւստրոյ — Հունգարիա բաժնուեցաւ դաշնակցութենէն. և Պեռլինու քաղաքաժողովոյն մէջ Ռուսաստան զիջաւ այս երկու Տէրութեանց ըրած բաւական մեծ շահուն (յուլիս 13, 1878)՝ պահելու համար բոլոր եւրոպական քաղաքականութեան հաստատութեամբ՝ պատերազմով ստացած մեծազոյն շահերը:

Ալեքսանդր իր կենաց վերջի երեք

տարիները կայսրութեան ներքին գործերը կարգադրելու անցուց : Կը սպասուէր ևս ինքնակալութեան վերանորոգութիւն մը քիչ շատ սահմանադրական ոգով, սակայն իրաւ չեղաւ : Ոչընչականութիւնն , այս ընդարձակ ընկերամուլ ընկերութիւնն , որուն ծագումն մինչև ց1857 կ'իլլէ , Ռուսիոյ պատմութեան մէջ մեծ մաս մը կազմեց . և աշխարհ համօրէն յապուշ հարեալ ներկայ եղաւ շատ մը դաւակցութեանց ընդդէմ վարչաց դաւառաց , զինուորական և քաղաքական պաշտօնատեսար , նախարարաց , և ընդդէմ կայսեր ինքնին (Ստրովիեֆի ատրճանակն , 14 ապրիլ 1879 . Մոսկուայի երկաթուղոյն ականն , 3 դեկտեմբ . 1879 . Չմեռնային պալատին դաւաճանութիւնն , 17 փետր . 1880) :

Աղեքսանդր Նախ ջանաց սովորական խտութեամբք ընկճել , այսինքն պատերազմական ատեաններով : Չյալջղելով այն կերպով ստեղծեց լորիս — Մէլլերովի դիկտատորութիւնը , որով կը թուէր թէ սակաւ առ սակաւ պիտի ջնջուէր ոչնչականութիւնն . սակայն մարտի 13^ր աղետալի արկածն հակառակն ցրցուց :

* *

Ի յունիսի անցեալ տարւոյ , մեռած էր Մարիամ կայսրուհին , և քիչ ամիս վերջը Աղեքսանդր Բ ձախաձեռնի կ'ամուսնանար Տոկուրուքի իշխանուհւոյն հետ , օրինաւոր ընելով իրեն անկէ ունեցած որդիքը :

ՄԵՐԻԱՄ ԱՂԵՔՍԱՆԴՐՈՎՆԱ . ԿՈՅՍՐՈՒՂԻ ՌՈՒՍՈՑ

✠ 3 յունիս 1880 .

Մաքսիմիլիանա Գուլիէլմինա Աւուտտա , Սոփիա , Մարիամ , կայսրուհի Ռուսիոյ , ծնեալ յ8 օգոստ . 1824 , մեռեալ 'ի Բեզրպուրկ , էր դուստր Լուդուիկեայ Բ , մեծ դուքս Հեսսէ Տարնչատի :

Էր 17 տարուան երբ 'ի 28 ապրիլ 1841 հարս եղաւ Ռուսիոյ Աղեքսանդր Չարնիչի , որ 23 տարուան էր : Կայսերական տունը մտնելով անունը փոխեց , ինչպէս սահմանեալ է , և անուանեցաւ Մարիամ Աղեքսանդրովնա : Եղաւ կայսրուհի 'ի 1855 երբ Աղեքսանդրը եղաւ 'ի գահ :

Եօթն զաւակ ունեցաւ : Առաջինը մեռաւ 'ի Նիցցա 'ի 1865 թորացաւէ : Երկրորդ որդին Աղեքսանդր , այն ատեն եղաւ թագաժառանգ մեծ դուքս , մէկալ հինգերէն , ամենքն ալ կենդա-

նի , մեծ դուքսն Բաթո վերջին ծնածն ('ի 1860) . այլքն են մեծ դուքսքն Վըլատիմիր , Ալեքս և Սերգիոս , և դըքսուհին Մարիամ Էտիմպուրկի :

Հարսն ամենայն Ռուսիոյ թագաժառանգ իշխանին , ապա կայսրուհի , դժբաղդ կեանք անցուց . նախ կրեց Նիկողայոսի բռնաւորական վարչութեանէն որով կը կառավարէր բոլոր կայսերական տունը , կրեց իրեն անդրանկին մահուանը համար , յետոյ տխուր և կասկածազին բնաւորութենէն Աղեքսանդր ինքնակալի՝ որ զկնի Բարիզու դաւաճանութեան . և ապա այս վերջնոյս զինքը երեսէ ձգեիէն :

Այն օրէն որ թողուց Հեսսէ մեծ դքսութեան հայրենական փոքր արքունիքը , ինքը կրեց , կրեց մշտ :